

Եւ ալեւոր Մասիսի ծինասպիտակ գագաթէն
Ազատութեան մոսցըւած Երգը գոռաս Հայու-
[թեան...]:

Այսպէս կ'երգէր Որբերեան 1906ին,
Հայրենիքէն տարագիր. ու հետզիտէ կը
ստեղծագործէր մասերը այդ մեծ քեր-
թուածին «Երգ Ա. Դեպի Անդրնելի», յետոյ
«Բ Մեր Յեղլը», յետոյ «Առ Ովկիան» եւն:

Հայկական ազատութեան այդ մեծ երգը
Արաշագործութեան և ամբողջ մարդկային
պատմութեան ցուցադրութիւնն է, ուր ի
յայտ կու գան աստուածայինն ու մարդ-
կայինը իրենց յատուկ զոյներով:

Անոր գաղափարի հերոսն ու մուսան զոր
կը պաշտէ՝ Լորտ Պայրըն է. և Որբերեան
ուխտած է անոր տիպարին վրայ՝ ըլլալ
ուղմիկն ու նահատակը հայկական ազա-
տութեան:

**Անգամ մ'ալ դառնանը Որբերեանը դի-
տելու որպէս քերթող. պիտի տեսնենք որ**
«Յիշտատակաց ծաղիկներ» ու հեղինակը
թէեւ պահած է բնականութեան և ան-
կեղծութեան գիծերը իր քերթուածին, ինչ-
պէս իր սկզբունքներուն, սակայն «Ո-
վասիս»ի մէջ այլեւս արուեստագէտ մըն
է ան: Պէտք է ըսեմ որ մտաւոր ու զա-
ղափարական զարգացումին խոտոր կը
համեմատի Որբերեան իր համեստութեան
մէջ. և ես կը մերժեմ իրեն ձայնակցիլ
որակելու համար «Ովասիս»ը որպէս «Յի-
շտատակներու ազագուն և անբոյր փունջ
մը»: — Ո՛չ, սիրելի Որբերեան, մենք
հայ յոյսերու ամբողջ անմեռ գալարու-
թիւնը կը տեսնենք քու տաղերուդ մէջ,
ինչպէս հոգեզմայլ բուրումը հայրենասէր
ու վշտահար՝ բայց հզօր հոգուդ:

— Որբերեանի գաղափարականը շատ
բարձր է. հաւատացեալ մըն է ան և խոր
իմաստասէր՝ ինչպէս կը տեսնուի «Հէր-
պէրթ Սրբներ» քերթուածին մէջ, որ
այնքան խորութիւն և զօրութիւն ունի:
Պայքարին մէջ՝ որ իր հոգւոյն խորը կայ՝
հաւատքն է յաղթականը վշտին վրայ: Ան
կը հաւատայ ձշմարտութեան՝ «Որ Եր-
կնից մէջ է», Ահեղ Անձանօթին՝ զոր
պիտի երթանք շօշափելու օր մը...: Իրեն

համար գերազոյն վախճան մ'ունի կեան-
քը՝ որուն խորհուրդը պիտի հասկնանք
օր մը, և պիտի ստանանք պատասխանը
մեծ հարցումին:

Պատգամը թէ «Աէրը միշտ մահէն ա-
ւելի հզօր է ու հայրենիքներէ աւելի յա-
ւերժական» ամբողջապէս աստուածաշըն-
չական ներշնչում է. և վերջապէս շատ
խորհրդաւոր ու վսեմ են բառերն ու տեհն-
չանիքները զոր Որբերեան ոգեվարի եւ
ամէն մարդու հոգույն և շուրթին վրայ
կ'ուզէ դնել «ԱՍՏՈՒԱԾ, ՀԱՅՐԵՆԻՔ, ԱԶԱ-
ՏՈՒԹԻՒՆ, ՄՈՅՑԻԿ»...

Չեմ տարակուսիր թէ Որբերեանը շատ
սիրած է Գուրեանը. «Աղամի Անէծը»,
հզօր քերթուած, իր կազմին և ինչ ինչ
գծերուն մէջ կարծես «Տրառնչըլը» կը
յիշեցնէ, ինչպէս «Սփինքը» վսեմ ու դա-
սական՝ Ալիշանի «Անդորրանը Անոյ»ին
շունչն ունի, և «Առ Աստուած»ը՝ տարա-
բախտ Եղիայի պառթկումներուն նմանու-
թիւն: Բայց ասով երբեք չենք դներ
զինք որպէս ստրուկ հետեւող. իր պարզ
ու անկեղծ ողին զայդ կը մերժէ:

Իր լեզուն ոտանաւորին մէջ անհաւա-
սար է և ոչ անմեղանչական. և լաւագոյն
քնարական տողերու քով՝ երբեմն զիչ
յիկուածներ չեն պակսիր. թերութիւն մը՝
արդինք լեզուին զրաբարախառն ձեւին:

Մինչդեռ իր արձակը աւելի ներդաշ-
նակ է և անկաշկանդ. պարզ՝ իմանալիու-
թեան մէջ, բայց ձեւաւոր, զանազանեալ
գունագեղ և խանդավառող. միշտ երիտա-
սարդի շունչով՝ ինչպէս են ստոյգ բա-
նաստեղները:

Իսկ թէ Որբերեան իր կարգին արդեօք
եղած է ներշնչան աղբիւր... այդ ըսկը՝
դժուարին է, մանաւանդ որ «Ովասիս»ը
իր երկերու մեծ ժողովածուն՝ զեռ 1920ին
լոյս տեսաւ. կը մեան «Յիշտատակաց ծա-
ղիկներ»ը, հր. 1892ին: Առանց Վարու-
ժանէն կապտելու բանաստեղծի և մեծ
արուեստագէտի վասրը, հոս ալ պիտի
ըսեմ որ «Հեթանոս երգեր»ու հեղինակին
իրվ նշանակներ կան Որբերեանէն. ահա կը
նշանակեմ գէթ մէկ հատ որպէս նմոյշ:

Որբերեան «Խոր գերեզմանը» քեր-
թուածին մէջ կ'երգէ, (1892ին).

Կոյսն ալ մեռաւ. — գարնան յանձնեց իւր զա-
րուն, [թիւն,

Աչաց կապոյտն ալ ալեակին, Եթերին,
Վարդին տուաւ բոսորը իւր այտերուն,
իւր մրմունջն ալ բնութեան շարժուն կիթառին:
Լուսին տուաւ իւր մազերը ոսկեպոյն,
Եւ Մայիսին յանձնեց աշացն իւր վտակ,
Հոգի մ'ունէր... հետը տարաւ Ասուծոյն,
Սիրտն ալ թողուց սրտիւ. սիրոյ յիշտատակի...:

Ու բասն տարիներ յետոյ (1912ին)
Վարուժան ալ «Հեթանոս երգեր»ու «Դաշ-
տերու տղան» լուծելով կ'ըսէր.

«Քեզ բնութիւնն է կազմած, կամ դուն ես բնու-
թիւն — ներէ այս սեւ բասերուն —

Մահն հողին տակ լուծէ քիզ,
Այտերը վարդն առնէ պիտի, սէրդ՝ լուսնակ,
Սիրուը պլպուլն, երգը հովն, աչքերդ մանի-
շոր առ հատոր: Այս առաջին հատորը,
եթէ հարաւորութիւններ ունենանք պիտի
մը նիշտ բծախնդրութիւնը դնելու, Հայ
հանրագիտարանի (Encyclopédie) բո-
վունդակելիք նիւթերը կ'ուզեմ տաւ հա-
տոր առ հատոր: Այս առաջին հատորը,
եթէ հարաւորութիւններ ունենանք պիտի
մը նիշտ բծախնդրութիւնը դնելու: Բատ իս,
թիւն շեղած իր թուի, ըլլալով աւելի խը-
ճողում մը բան թէ ընտրուած նիւթերու
հաւաբածոյ իրմէ ակնկալուած պահնջը
չափաւորպէս զոհացնելու, այսուհանդերձ
ունի բաջալերելի նպատակ մը՝ որուն զուցէ
հասնին յաջորդող հատորները:

Նոյն տարրաւուծական զործողութիւնը,
անպէս չէ:

* * *

«Գիշերոյ մը մութու ու մոայն անհուն
Պատած էր զերկիր ի սեւ մի պատան...
(1874ի) Փետրուարն էր այն.... (14)

Զեան ներսակն ու մոայն գիշերին
Զերար լափէին.....

Կէս զիշերն անցած միայն տան մը մէջ
Մոմ մի սուազէր լուսով մի աղօտ...

Քիչ յետոյ յանկարծ պատրոյգն մարեցաւ...
Եւ այդ մութին մէջ մանկիկը ծնա՛ւ,

Մանկիկ մը ցաւոց, մանուկ մոայլին....
Եւ, ահ, սութին մէջ ծնած այդ մանուկ...

Մուր անցելոյն անու եղող այն տղայ,
Եւ սա՛, որ չառաւ ժպիտ մ'խուսափուկ
Եւ էի...»:

Որբերեան ինքն էր:

Հ. ԵՎԱ. ՓԵԶԻԿԱՆ

ԲԱԶԱՐ. ՓԵՏՐՈՒԱՐ 1932

Նուարական գործականութեան մասին
ՕՐՈՒԱՆ ՓՐՈՒՐ

ՀԱՅԿԱՐԱՎԱՆ - Պարբերագիրք. Գէորգ Մէսրուպ.
Հրատ. 1931, Բաւովոյ - Սօֆիա (Պուլկարիա) Մէս-
րուպեան ձեմարան: Տպագրութիւն Պ. Պալթառեան,
Սօֆիա: Գիւ 200 լէվա կամ 50 ֆր. էջ 320, պատ-
կերագլուխ:

Նոր պարբերագիրքը մը, ըստ խմբա-
գրին 1927 էն ի վեր սաղմնաւորուած,
որ «Աէտց» է ըլլար կարելի եղածին չափ
պարզ, հասկնակի լեզուով, Հայ կեանքի
բոլոր երեւոյթներուն, Հայ պատմութեան,
Հայ մշակութեան վրայ ծանօթութիւննե-
րու հաւաբածոյ մը: Առանց բառարանի
մը նիշտ բծախնդրութիւնը դնելու, Հայ
հանրագիտարանի (Encyclopédie) բո-
վունդակելիք նիւթերը կ'ուզեմ տաւ հա-
տոր առ հատոր: Այս առաջին հատորը,
եթէ հարաւորութիւններ ունենանք պիտի
մը նիշտ բծախնդրութիւնը դնելու: Բատ իս,
թիւն շեղած իր թուի, ըլլալով աւելի խը-
ճողում մը բան թէ ընտրուած նիւթերու
հաւաբածոյ իրմէ ակնկալուած պահնջը
չափաւորպէս զոհացնելու, այսուհանդերձ
ունի բաջալերելի նպատակ մը՝ որուն զուցէ
հասնին յաջորդող հատորները:

Այս հատորին մէջ շօշափուած են զրեթէ
Հայկական բոլոր նիւթերը, կամ գէթ փոր-
ձուած են: Նորութիւն չկայ հոն, նոյնիսկ
շատ ծանօթ ինդիրն եր և նիւթերը շատ
մնամա խտացած են հատուածներու մէջ,
որոնք գրեթէ հասարակաց տեղիք կրնան
համարուիլ: Նկարները մեծ մասամբ վե-
նետիկի Միթթարեաններու հին և ծանօթ
հրատարակութիւններէն օրինակուած են:

Զուգելով աւելի ծանրանալ, ըսեմ մի-
այն որ եթէ Գէորգ Մէսրուպ լրջօրէն փա-
փացի՝ կրնայ շատ աւելի նպատակայար-
մար Հայկարաններ արամազրել մեր նոր
սերունդին, նաեւ հին սերունդին մեծ մա-
սին:

Յ. ԳԻՒՐԵԱՆ